

## ՍՏԵՓԱՆ ՓԱ.ՓԱԶԵՍՆԻ ՅՈՒՇԱՏԵՏՐԸ

~~~~~

Անահիտի նպառող թիւին մէջ յրատարակեցի վերջին մասը Փափազեանի յուշատետրին, Պատասխանատուութիւնները տիտղոսով յօդուածին երեւուումէն քիչ յետոյ, Փափազեանի մօտիկ մէկ ազգականը ինձ զրկեց այդ յուշատետրը, դիմել առաջող թէ ան կը պարունակէ կարք մը դաստիար յիշեալ յօդուածին տեսութիւններէն մէկ քանին հաստատոյ :

« Պատգամաւորի մը յուշատետրէն » վերները, զոր զրած էր տաքիւման ինձ ուղարկողը եւ զոր պահպանեցի, բոլորովին ճիշտ չէ՝ թան պատգամաւորները, այսինքն Հայոց գատը եւրապիկան պիտութեանց ներկայացնելու պաշտօն ունեցողները, ներիման եւ նարպէջ էին. Փափազեանի իվական պատգամաւոր մը չէր, բայց իրեն յանձնուած զերը աւելի կարեւոր էր քան պատգամաւորներունը. իր պաշտօն էր Պոլսոյ Պատրիարքաբանի գիւնագիտական խորմ. բակին իր իմացը ներկայացուցի՝ յիբրհուղութիւն մը ի գործ զնել պատգամաւորներուն վըրայ, զանոնք ներսէսան ուղեգիրն հետեւելու ստիպիկ՝ երբ տարբեր ուղղութեամբ նախաձեռնութեանց ձգտում ունենային :

Պէտք է նաև զիմել տամ թէ յուշատետրը, որ հրատարակուեցաւ Անահիտի մէջ, ամրողութիւնը չէ. զայն ինձ զրկող անձը յապաւած է անկից կ'արդ մը կտորնել ուր յուշագիրը պատգամաւորներուն — մանաւանդ նարպէջի — անձնական կեանքի մանրամասնութեանց վրայ չափազանց ծանրացած է :

Այս յուշատետրը կարեւոր է, իր տրքեւման մը 1878ի մեր ազգային գործունէնութեան ինչ ինչ կտսերը լուսաւորող, քրանք ան գրուած՝ կարճառօս, կ'յալու ու միամիտ ունում մը, այդ յուշատետրը ակնյայտնի անկեղծութեան կնիք մը կ'ու կրի. Փափազեան կ'իրեւայ նոն՝ քաջապահէն ըմբանուղութիւնէ, մտաւոր լայն զարդացումէ զուրկ, բայց իշրմ ազգասէր, եւ առանց շապրումէ կամ զիտումաւոր շտկրտուքի՝ կ'արձանագրի օր առ օր զէկպէից որոնց ակնատես կամ գործակից է եղած :

Այդ անկեծութիւնը ճշգագատութեամբ ընկերացած չէ միշտ. Փափազեան իրաւունք ունի

երր նարպէջի կը մեղադրէ իր շոայլ ու ցոփ կեանքը, իր « անձնական » շաներուն համար ըրած կողմանի ջանքերը որոնց շատ աւելի ժամանակ կը զոհէ քան իրեն յանձնուած պաշտօն ուղղի կատարման բայց Փափազեան իրաւունք չունի երբ իրիմեանի մէջ յամառութիւն եւ ինքնանա անութիւն կ'ուզէ տեսնել. Երբմանի տիպարը, հակառակ որ Յուշատետրին շատ մը էջերը աննպաստ գոյնով մը կը ներկայացնեն զայն, ուշաղիլ եւ վերլուծող աշքի մը համար՝ կ'երեւայ շատ տրամարանական, եւ համարկել. Հայրիկը համզուած է որ նուպար փաշան աւելի կարող է՝ քան ամբողջ պատգամաւորները եւ քան ներսէսն ու Օտեանը, չարպկորէն եւ հեղինակաւորապէս ներկայացնել ու պաշտպանել Հայոց գատը, եւ կը պնդէ անընդհանուր զայն հրաւիրեն Պերլին եւ անոր յանձնեն գործը. Փափազեան այդ պնդումն մէջ ամիրայատիրութիւն կարծած է տեսնել, եւ որիս իւրաքանչ է խորապէս. Սխալած է նաև՝ « կերպարկուի » քոմիք պատմութեան մէջ՝ Հայրիկը իր « ուրի աւրող » ցոյց տալով. Նարպէջ, միչպէս Զերապ ինծի պատմած է, — երեկոյթներուն գացած տանին՝ կարմր, գեղին, կապոյտ շոշողուն վերարկուսներ կը հագնէր տաս-տաս-սրին նշաններ կուրծքը կախած, վերջապէս՝ պարահանդէսի մը զացող երիսասարդ իշխանի մը պէս ծայրայիզորէն զարդարուած. Հայրիկը, պարզասէր, կ'երթաքը՝ իր սեւ վերարկուն միայն հագած. իրիկուն մըն ալ՝ ջիբերուն կը զայչ՝ տեսնելով այդ անտանելի տարբերութիւնն իր ընկերոջ եւ իր միջեւ. այդ սրտնեղութիւնը հասկանալի կը գտնեմ. Հայրիկն է որ իրաւունք սինք. գերի ու ցաւասանջ տողովրդի մը ներկայացուցիչ, պաշտանեայ՝ « աղքատ » եւ բոկոսն Քրիստոսին եւ Հայաստանեայց պարզուսէր եկեղեցւոյն, Պերլին երեկոյթներու մասնակողն հայ կղերական-պատգամաւոր մը պէտք կը ներկանի պարտութիւն նախընտրէր նարպէջի լատինական պինամուրթիւնն ։ Դարձեալ, Հայրիկն է որ իրաւունք ունի իր հայաստանոցի զեղութիւն սուրբ ընազգուվը՝ կ'ըմբանէ՝ Վիհաժոռութիւնն վիշտանալուն մօն՝ որ թափուած բոլոր ջանքերը պապարիւն եղան, թէ Պերլին ունաց ըլլալէն » ուրիշ օգուտ չունեցան (հեղինական բառ մը զոր Փափազեան տառապէս հաս-

կըցած է) եւ թէ « մարդ յոյս միմիւայն իր վրայ զնելու ի ու Այս տեսակ նկատողութիւններ շատ կարելի է ընել զեռ : Բայց, ինչ որ կարեւոր, շահեկան է Փափազեանի յուշատերին մէջ, իր դատումները չեն, այլ կարգ մը իրողութիւնները զոր արձանագրած է եւ որ առանց այդ յուշատերին թիւրեւ ընդ միշտ անձանօթ մնային :

Տպաւորութիւնը զոր մարդ կը կրէ այդ յուշատերը կարգալով, և եռու է զուրաթ ու կազդութիւն ըլլալէ : Մեր ազգային նկարագրի բացասական կողմերը մեծ մասամբ այնողի կը ցոլանան՝ ինչպէս պարզ ու պայծառ հայելիի մը մէջ, Միտք հոս այդ յուշատերին վերլուծումն ընել չէ, թէպէտ շահեկան աշխատութիւնն մը պիտի ըլլար այդ, զոր թիրեւու որ մը կատարեմ Ալքի կը ցատքի ամէն բան աւելի՛ պատուիրակութիւնն աններդաշնակ կազմը եւ հայ պատուիրակութիւնը որիներու գործունէութիւնն ստուստուն, յարափոփի ու անհետակ համապատճենը : Նարայէ կը հետեւի ուրոյն ծրագրի մը, այն է՝ համաձայնի Խոսքոյ հետ, մեծ Հայաստանի մէջ ուստական միրապետութեան հաստատման նպաստել՝ Կորիս Մէլքոնք աշնոել ընդհանուր կապավորի նշանակել տալ զանալով, իսկ Կիւրիկեն մէջ՝ բարոյական ու զինուրական օգնութեամբ Խոսքոյ՝ աշխատի հայկական ինքնուրուն կազմակերպութիւնն մը ստեղծելու : Այս ծրագիրը՝ ինքնին՝ լուրջ էր, թէպէտ շատ զըմուար անուած ըլլալով հզոր ընդդիմութիւնը զոր Պիքոնսփիլտեան Անզլիւան պիտի հանեմ անոր դէմ, գտուար, սակայն ոչ անկարել, որովհետեւ՝ պատասկան Անզլիւան՝ Խոսքոյ հետ շերմորէն պիտի աշխալցէր, եթէ Հայելը ուժեղ ֆրագով մը հարցը այցպէս վարէին. ծրագիրը լուրջ էր ուրեմն, բայց ինք՝ Նարայէն էր որ լուրջ չէր, որովհետեւ իր միտքն էր իր եղբար Գուբանէ թագաւոր ընդպել տալ (ինքն ալ հարկա կաթողիկոս . . .) Կիւրիկեն վերականդնած դահուն . . ., եւ այդ ծիծաղաւոր նպատակին համար՝ մութի մէջ՝ հազար զիմում ըրած, զանքը թափած է, որոնք պատգամամաւորութեան ընդհանուր գործունէութեան կը հակասէին եւ կրնային վնասել . յետոյ, այդ ծրագիրը այն ատեն միայն իր բուն արժէքը կը ստանար՝ երբ Պերլինի մէջ այդ ուղղութեամբ կատարուած դիւնապահտական գործունէութեան մը ընկերա-

նար երկրին մէջ ապստամբութիւն մը . արդ, ապստամբութեան ստու երն անգամ չկորու Արքմեան ունի ծրագիր մը բոլորուին ասաբեր, այն է նուպար փաշային յանձնել Հայոց դատին պայտանութիւնը, ստանալ Հայաստանի համար ինքնավտը թիժիմ մէ՛ նուպար փաշան ըլլալով ընդհանուր կուսակալ . այս ծրագիրն ալ գործնական էր եւ ինք իր մէջ տրամաբանական եւ աւելի անմիջականապէս իրականալի . տարակոյ չկայ որ — ինչպէս զրած եմ Պատասխանառութիւնները յօդուածիս մէջ — նուպար փաշան, իր ճարսփիկ դիւնապէտի առաջնակարգ կարողութիւնովը, իր անձին վայելան եւրապական մեծ հեղինակութեամբը եւ զիւանագիտական աշխարհին մէջ իր ունեցած անհատական կարեւոր բարեկամութիւններովը՝ կինար շատ աւելի արդինք ստանալ հայկական զատին համար՝ քան Նարայէլը, Հայրիկն ու Զերազը . Նուպար, եթէ պաշտօնական ներկայացուցիչը կարգուէր Հայոց գատին, թիրեւս հաւագէցը թէ՛ Անզլիւան եւ թէ՛ Ռուսիան որ Հայ վալի մը վնէին հայկական նահանգներուն վրայ եւ յաջողէր ինքն իսկ ըլլալ այդ վային . ասի կարական՝ արդինք մը պիտի ըլլար : Հայրիկ ուրինին իրաւունք ունէլ պնդելու որ նուպարը հրաւիրեն, — եւ իրեն չափ պնդած էր նաեւ — ըստ Փափազեանի յուշատնարին, Մէլքոն Խանը . բայց Պոլսէն չէին ուզեր Նուպարը : Միայն թէ՛ Հայրիկ ինքն իսկ, որուն բնազգը ճրչգ կը տեսնէր, բայց որ դիւնապէտ չէ ընաւ, ունեցած է արաբներ որ խոնեմութեան պահցոյց չեն . Հայրիկ որ այժմ ըմբոնած է որ Հայ ժողովուրդը Ռուսը պէտք է նախընտրէ Թուրքն, այն ատեն՝ Թուրքը կը նախընտրէ Ուստինէն, եւ իվ քաջուիր իր զգացումները անվայիլ հրապարակելու .

« 15.27 Յունիս . — Զերազ պատմոց ինձ որ երէկ իրիկուան երեկոյթին մէջ Ֆէրիտուն կը հարցնէ Արքմեանի . Կուշք էր որ Փէթերսպորկ գածեր էրիք թէ նա (Նարայէլը ալինարկելով որ հեռուն է եղեր) . » Արքմեան կը պատասխանէ արդպիսի ձեւով մը որ բաել ուզեր է թէ ինի անանի եղեր չերբար, նա՛ կ' երբայց, եւ թէ ինք հակառու է : »

Ցայտոնի էր որ նուպար ինքն իսկ, եթէ հրաւիրաւած ըլլար եւ աշխատէր իր ծրագիրը ընդու-  
A.R.A.R. @

ներ տալու, զայն յաջողցնելու համար՝ պէտք ունի այնքան ոռուսական հաւանութեան որքան անդիլականին, եւ նուպար զայդ ըմբռնած էր, քանի որ — ներքնապէս նուօր չատ չփրելով հանդեղը — իր « ծրագրին » մէջ, որ ճարագութեան ու գործականութեան գլուխ գործոց մըն է, չէ մոյցած՝ զեղանար մոյրութել թէ՛ թուրք կառավարութեան, թէ՛ Անգլիային եւ թէ՛ Ռուսիային հանդեպ, որուն համար հետեւեալ փառացական եւ թելորդական ֆրազը քրած է . . . եթէ այս ծրագութային ազատութիւնները որոնք 1840էն ի գեր հանդիսաւորապէս իսուսացուած են կիւլանիքի Համբը ծերիքին մէջ, եւ յաջորդ Համբիւրով շեշտուած են, իրականապէս գործադրուած ըլլային, այդ աշխատասէր Հայ ցիլը, շատ ապրներէ ի գեր իր երկրին կերպարնք փոխած կ'ըլլար Երևանի ոռուսական հայկական հանձնեցին ծողովուրդ Երևուն տարուած մէջ կիրակավակուած է :

Գառավ Պ. Զերազին, կարելի չէ ըստ թէ ան ալ անձնական ուրուն ծրագիր մը ունեցած ըլլայ, եռանդուուն եւ անձնուէր հետեւողն ու գործադրիչն եղած է Ներսէս-Օստան ծրագրին . Պ. Զերազ կը ներկայանայ՝ Փափազնանի յուշատեսրին մէջ՝ շատ համակրելի դոյնով . հազիւ քսան տարեկան, խանգուու, ազգասէր, ուշիմ եւ անձնուէր պատանի մը, պաշտումով լցուն զէպի ներսէն ու Օտանը եւ զէպի ի ազգային դատը, ամէն նեղութիւն յանձն կ'առնէ կատարելու համար իրին յանձնուած ենանը պաշտօնը, կը խմբագրէ թղթերը, կը կատարէ զիմունները, վերջապէս ժիր եւ ուշիմ քարտուսարի եւ թարգմանի գերը կը կատարէ սքանչելապէս . բայց, այս ամենը գնահատելով հանդերձ, Զերազ ուրիշ բան չէ հոգ բայց իրէ կառակոտ իրակատարը այս գերին զոր Պոյոյ հեղմանականին զրեած են :

Փափազնանի համար ալ կարելի չէ ըստ թէ որոշ ծրագիր մը ունի իր մասյութիւնն զուտ վարժապետական է . աղերսագիր տալ, դիմել, խնդրել, — կարելի է կը զթան Եւրոպացիք եւ իրենց շաները ապահովէլ յետոյ՝ մաս մին ալ կը հանեն Հայոց . . .

« — 28 Յունի . — Քօնկրէին արդիւնքին վրայ բէ՛ւն ի գեր շատ յուշեալ ենք, ախուր եւ մտանող . գիտէնք թէ մեր ուզածը չպատի ու-

լար, զի Եւրոպացոց մէծ յաները մեղի ուեզ չթողուցին, եւ երես չունեցան մեղի համար աւ բաժին հանել . . . բայց անհնար կ'ըլլայ միմիթարութիւն կարելով թէ կարեւոր եւ պատեհ առթիթ մը կորուսինք, եւ եթէ քիչ մը խիղճ ու գութ ունենային Եւրոպացիք, քիչ մը քիչ իրենցը հոգալով զմեզ ալ կրնային հոգալ : »

Ոչինչ աւելի զաւետական է — սրտաշարժօրէն աւետչական — քան այն առենքը ուր յուշագիրը կ'սէ . . . 27 Յունիս . — ես ու Զերազ երկու երես անգամներ մասիսն եւ յուզաւած սկսանք պարախ Քօնկրէին տանը առաջ . ինդրիցիք Աստուծն որ ողորմ բիրաւոր անմեն զոհնենին ու միթինաւոր Հայերու աղապակին եւ ապա աչքերնին արցուներով լի տուն գարձանք : »

Յստած ու զիգիծ մը չունի, իր միակ ուղեւիծն է Պոյսէն հետած հրահանգներուն հըլու հետեւողն ըլլալ . բայց այդ թելն ալ մերթ կը փափանէ ձեռքէն, երբ հրահանգները քիչ մը կ'ուշանան եւ երբ Մելքոն Խանի պէտ հզոր անձնաւորութիւն մը յանկարծ խորհուրդ մը կուտայ, Ակլիզները կը զրէ . « Մենք ամէն հնարաւորութիւն ի գործ զնելու ենք՝ այս ոռու ենձնաւորուն մէջ չէզորանալու . ոչ միշտ ատելութիւնը եւ ոչ միւսին նախանձը գրգուելու ենք . ձեռքի տակէ աշխատելու ենք երկուքն ալ առանձին իրենց շահուց մասին համազել եւ մին միւսէն նախամեծար բանելու երբեք միւսում չունենալ : »

Ուրիշ տեղ մը՝ զրեթէ ուռւասէր կը զառնայ պահ մը .

« Զերազ ստուգեր է թէ ոռու զեսպանաւան քարթերը (Եւնինդրութիւն ինդրելու համար զրկուած) տեղը չեն գացած . ուրեմն, ըսի, վազը անպատճան անձանը երթալ պէտք է, զի Պոյին երթէ Բնուսիս զէմ փորբիկ զժգուռութիւն մը չունի, ընդհանուակն զոհ եւ չնորդակալ է : »

Բայց երբ Մելքոն Խան խորհուրդ կուտայ որ « Պիծնափիլախն նամակ մը գրու որուն մէջ ոչուղաւ ասոր մը ըլլամնիս, ցարդ Անուսիս նըւկ կըրտմանց ընդգիւմանալիս յիշատակութիւն եւ ի վերջոյ սպանալիքի ձեւ բան մ'ընկէ », Փափազնան ամնային հանգարտութեամբ կ'ընդգրկէ այդ զարագարը (զոր վտանգաւոր ու սպալ կը

նկատեմ՝ հակառակ Միլքոն Խոնին համար ու նեցած բոլոր յարգանքին՝ եւ կ'աւելցնէ՝ « Հաւանացայ, եւ ևսանից պարապանել » :

Դալով Պոյսոյ խումբին՝ շատ զժուար է՝ զէթ ինձի համար՝ որոշ զիտնալ թէ ի՞նչ էր անոր հաւաքական ուղղիքը, եւ ի՞նչ՝ զայն կազմող անձերէն իրաքանչիւրին անձնական մտածան երանցը : Մրագիլը զոր կազմած եւ պատվամարութեան միջոցաւ ներկայացուցած են Եւրոպային որոշապէս՝ և ինքնավար քեժմի՛ » մը ուրուապին է (այս թիւին մէջ կը ծրագարակին թարգմանութիւնն այդ ծրագրին՝ նուպարի ծրագրին նետ . բաղդատութիւնը շահեկան է) :

Խմբագրութեան մէջ՝ « պոլսական » ծրագրիր չունի նուպարի ծրագրին ճարագութիւնը : Նուպարի հանդէպ այդ խումբին բռնած միտական դիրքը կը բացառաբեմ այն յոյսով զոր ներսէս, Օտեան եւ ընկերներն ունէին նուպարին ծրագրէն շատ աւելին ստանալու, եւ մասամբ՝ Օտեան-նուպար մրցակցական հոգեբանութեամբ մը . Փափագեան իր յուշատետրին մէջ կը յիշէ տեղ մը ի՞ Պոյսոյ խոնդիր եղած է՝ ո՞վ ըլլայ Հայաստանի վալի, Օտեան, Ստեփան փաշա՝ թէ նուպար .

« 22 Յունիս . — . . . Իրիմեան հարցուց ինձ թէ ի՞ Պոյսոյ ո՞վ վալի ընելու խորհուրդ կար : — Այդպիսի խորհուրդ մը չկար եւ չէր ալ կրնար ըլլալ, ըսի, զի անձի համար չէր գործուիր անգամ մը միայն նուրեան ըսաւ թէ Օտեանը վալի շնենի, ո՞րիշ ոչ ոք բան ըսած է : — Օտեան երկրորդին եւ երրորդին կրնայ ըլլալ, ըսաւ (Արմինան), նախ կտրուկ եւ վարչական մէկը պէտք է . Օտեան բանաստեղ, զանգազ եւ զիտափրա է, առաջին անգամն չարմարիր Ստեփան Ասլանեանը աւելի Կտրուկ եւ վարչական անձ է . Քիւրտիսուն եւ Թրքերուն զէմ դնելու կարող մարդ պէտք է . Ես չիմ գիտեր այդ մասը եւ խորհուած ալ չէ, բայց այս գործին զուսի կեցող անձնիք ամենքն ալ յարմարութեւն ունին, Սերվիչէն, Օտեան, Ստեփան Ասլանեան, եւն, պատասխանեցիս — Այս, Սերվիչէն ալ իշխանական մարդ է, ըսաւ : — Նուպարի համար ալ խօսք կար : — Այդ գիրազանց բան կ'ըլլայ, ըսաւ իմաստուն եւ գործունեայ մարդ, մէկ հատիկ հմացմանը :

համար, Եգիպտոսի բարեկարգիչը եղած է, եթէ ոյդ ըլլայ, չսար լու, կ'ըլլայ Հայաստանի, ըսաւ, եւ խօսիր դոցեցի : »

Իր ծրագրը յաջողցնելու համար, Պոյսոյ խումբը իր գործունէութեան միջոց որոշած էր, նեռու ու եւ է պատամբական ճիբէ — այդ միջոցին Զէյթունէն իմացուցած են Պոյսոյ թէ պատրաստ են ոսքի ելլել, բայց Պոյսոյ հրամայած է որ հանդարա կինան — միմիայն զիմում վեց պետութեանց, զիմում աղերսական՝ յանոն մարդկութեան, զիմում մը, նոյն իսկ առանց պարտամիւթեան, կրնայ՝ մերթ՝ իր չառ հեղինակաւոր անձի մը ձեռքով է կատարուած եւ ճարագիօրէն՝ առ չափաւոր բայց իրական արցինք մը, բայց Պոյսոյ խումբը չէ հասկցած որ անձնամու եւ էնթրիկան նարպէը, եւ բոպական լեզու չի բացող եւ զիւանագիտական կարողութենէ զորիկ Հայրիկը եւ խանզավագաստնի Զերազը չէին կարող այդ դիմումը կատարել լաւագոյն պարմաններուն մէջ : Զատ զատ նկատելով Պոյսոյ խումբը կազմող անձիրը, շատ զժուար է գարձեալ որոշ զարափիր մը կազմել անոնց անձնական ձգտութերուն ու քաղաքական վարդապեսութեանց մասին . Ներսէս, գուղեցիկ հոգի եւ բարձր միտք, բայց վարանստ, նախ՝ դիմաւորապէս Ռուսիոյ վրայ կրթնելու պէտքն զգացած եւ Սան Աթէֆանո զիմելով այդ պէտքին գուացում տուած եւ լուրջ արդիւնք մը ձեռք ձգած է . յետոյ՝ փ խօս է թարթիքը, եւ կարծած է թէ զիւաւորապէս Անգլիոյ վրայ կըրթէ: Եղով աւելի մնձ օգուտ քաղելի էր Հայոց զատին համար Օտեան, փափուկ զգայնութիւն մը զրագէտի, բայց թոյլ ու յեղյեղուկ նկարագիր, հմուտ ու կիրթ մարդ, բայց ո՞չ մնձ զիւանագէտ, հակառակ եւ անգիւամու իր մորքին ու հոգւոյն բոլոր ձգտութերուն մնչմամբ, կարծած է Հայոց ինքնավարութիւնը ձեռք ձգել՝ հակառակ Ռուսիոյ Անգլիոյ հովանասորութեամբ, եւ առանց Թուրքին հետ բոլորպին խցուելու :

Նուրեան, թեթևու ու անձնամու, Թրքասէր, փառասէր, շահասէր, ոչ մէկ օսմակար աղղոցութիւն կրնար ունենալ խումբին ուղեղ զիւր կազմելու մէջ :

Ստեփան փաշա (որուն երկու նամակները կը հրամանը @կ'եմ այս թիւին մէջ) թրքասէր,

ռուսատեաց , վիայլուն բայց տարտամ միտք՝  
անհեղատես . ճառտասան ու սնամէջ :

Սերվիչն՝ Օտեանի եւ Ստեփան Փաշալի  
համախոհ մը բյուլու էք :

Աստոնց մէջ ոչ մէկն առնէր նուպարին յըս-  
տակ, հնուասեն, սուր միաքը, գործնական  
ողին, մաթիւնալիքական հաշուազիսութիւնը,  
ծրագիր մը ի գրոք դնելու համար ունեցած  
ճարպիկթեան, անձնական հրապարի ու արդէն  
իսկ և եւրոպական մնեանոչակ անուն վայելող  
ազգեցիկ անձնաւորութեան և առա ելութիւն-  
ները:

4. 2021-06-01

### (Turniūnūkāj)



ՔՐՈՆԻԿ

Յու չափի մասին յօդուած (որ կ'երեւայ այս թիւին մակիրը) գրելէ հարքն է որ գացի Վենստեն՝ Փրանսերէն սոր հաստիք մը պատրաստեան համար ինք ճեղապահներուն մէջ նփւթեր վնասելու. Իմ այդ որոշ ծրագրիս պատրաստող կողմէնիք հաւաքարութեան համերձ, քննեցի նաև նույն որ կ'եղարթիր աշխաղական բնահանդեպեան ընդունակութան իւն Քուղակին մասնաւու ու ուսական վարչութիւններուն ինք չափի մասին այդ նոր քննութիւններուն ինք թիւլարդիցին կարգ մը նոր բորբդածութիւններուն, զոր որդիշ ամափի ի բոր կ'առանեմ: Հոս կ'ուզեմ միան մէջ երթու կէտ նշանակի՞ այս թիւին մէջ հրատարակած յօդուածին մէկ քանի մասիրուն նետ անմիջական կազ ունեցաց:

թիւ 171 ձեռագրին մէջ գտայ Վանցի Քուշակին Առ Ա Աստուածածին տաղը, ձեռեւեալ վերնագով։ «Առոր Աստուածածին դոփութիւնի ի Քուշակի ի Հառկունցոյց»։ Այց վերագրոր շատ կարեւոր է։ Հառկունցին Քուշալի իւ Վանցի Քուշալի նոր անձնի ուրեմն, որ պետական է Առ Ա Աստուածածին տաղին, եւ կը հանդի Խարսկանիս (Հառկունան) Ալիբանան «Հառկունչի» մականունը՝ զօր Կրիչէ Յուլիանին մէջ՝ քաջած է ուրեմն այս ձեռագրին։ Եւ այդ Հառկունչին Քուշակի ու Տէկ կապ գուշին ուրեմն մնայի ճանօթ սիրերգներուն հեղինակին հետ՝ որ ոչ Հառկունչին է, ոչ Վանցին, այլ Ալիբանան».

Ուրիշ նկառողութիւն մը . Քուչակեան  
տաղաչափութեան վրայ խօսելով, բայց էի թէ  
այդ տաղերը 5—5—5 ալ կրնան բաժորութիւն  
տանեւէ յետու Քուչակի անփայտ կոտրները ո-  
րուք բազմամիշին են եւ որոնցմէ մասն մը պիտի  
հրատարակեմ Անսահիսէ յառաջիկաց թիւին մէջ),  
այց կարծիք սափուած եմ մէկից զնեւ . ճիշտ  
է որ թէ՝ ուղղուած եւ թէ՝ անփայտ տաղերու ա-  
մենասուուր մեծամատութիւնը 5—5—5 շա-  
փին կը համաձայնի, բայց կը մեսոյ բաւական  
թիւ մը ուղարկու ո՛ւ այդ չափով մնն կրնար  
կարգացուիլ, եւ սողոր անփայտի, ամենամա-  
տուր, ամենագեղեցիկ, այնպէս որ ընթօրնակչի  
ազաւողու մ կարելի չէ Խնթազգել, կը խորհիմ  
ուրեմն ո՛ւ 5—5—5 այդ տաղաչափութիւնը  
բացարիկու քարելն պէտք է հրաժարիլ, ու  
լարած մնայ 7—8 տափին :

Թագիմիկի մայթս 15, 23 և 26 թիւ երթուն  
մէջ հրատապակու առ Խոր ու ուսուղիեան Դէսորդ վար-  
դապետին գրութիւնը և կա լուսաւորի Սահ-  
ման փաշախ նաև անակներէն մէկուն վերապա-  
հումը Ներսէս Պատրիարքի մասին : Այս գրու-  
թիւնը ուուր անչուղու ճշմարտութիւնն  
քայլ լցուց ա կպչայտնիք չափաւանդն իւթիւն-  
ները իւ անձգութիւններէն զգու Պ. Տ. Տօղ-  
րամաննեան շատ փաստափի Կերպով ի վեր հա-  
նեաւ Լուսաբանին մէջ : Անհերքելի կը թուռ որ  
Ասան-Միհիֆանու ներսէս Պատրիարք պատմա-  
կան դրմաւմն առաջ, Ֆիւթիկի մէջ Ռուսուգ-  
լուն վարդապետը եւ յետոյ՝ Ստեփան Ապամ-  
եան առ նուրբան գլուխ են ուսուածն զօրու-  
թեան, — և այդ կինաթիւի փի դրդմամքն բուկի  
Այս չի նշանակեր թէ ամէն բան Փետրիկի մէջ  
սկսած ու վլրջացած է Ներսէս պատրիարք  
գիտցը ի ի կատար հանու ինչ որ Ֆիւթիկի մէջ  
ուրուգուռուն էր : Ասան-Միհիֆանոի գանձնադրին  
16րդ յօդուածին ստացման մէջ՝ եթէ միայ կե-  
րականառը չէ Ներսէս Պատրիարք, ամենէն  
կարեւոր գերախասարն է նորուն . ատանց այն  
նորուուն թեան զոր ունեցաւ, ինչ Հայոց պատ-  
րիարք՝ անձամբ Ասան-Միհիֆանու երթալու եւ  
ստացական միջամտութիւնը ինչպիւռ ի նպաստ  
թքանական առաջնորդ էր : 16րդ յօդուածը մէջ՝ կը կրնար  
մտնել Ասան-Ասթի Փանոնի գանձնապիտին մէջ : Հուն  
իր արքամնիքը մնէ է. պէտք չէ որ բանալ անու:

Պ. Թաւշաննեանի սպանման դաւալի գէպ-  
քին նոտիրած կը յօդուածներէն մէկուն մէջ, Պ.  
Արքիփարեան կը լիէ ինչ որ գրած էի ժամանա-  
կան սպանութեան առթիւ, եւ կը հրաւիրէ  
զիս որ խամբու ու եկրագորէն, մանրաւաննօրէն,  
դատապարտին այս սպանութիւնը. Պ. Արքիփա-  
րեանի հրաւէրին պէտք ունինիւ սպանութիւնը.